

քա ն ա ս ի ր ա կ ա ն

Բ Ա Ն Ա Ս Տ Ե Ղ Ծ Ո Ի Թ Ի Ի Ն

Խաւնդ ոգոյ տրամեցելոյ :

Մ ի այնութիւն անձկաւէտ , որ զցաւս արկեալ քաղցր ի մոռաց ,
Ս ը խիթար ածես ոգւոց , թէ հոգք ուրեք ինչ տըրտմութեան
Բ զխորհրդոց լռութիւն գան վըրդովել ամբոխասաստ :

Եւ դու ո՛վ խուն մի նըւագ , ըզգառնութիւնս յանդորր հանել ,
Բ նդ քողով պատատեալ առագաստին գիշերական .

Բ զքեզ կարդան հէք ըստուերք ընտելական ծառաստանիդ ,
Եւ որ յոստ առ ի յոստոյ խաղաղ զեփիւոք թաքուն հողմոց .

Դ ո՛ւ արդեօք իցես ինքնին որ առ ինեւ շըրջապատիս ,
Եւ զերդ դոյզն հողմն անտառին յիս ըզտըխուրդ արկանես խանդ . —

Դ ու այն ես այո . եւ զքո պատկեր ըստուերակերպ ,

Որ շարժէ յերգս արտասուաց , զաչօքս հայիմ եւ ճանաչեմ :

Բ ուր անդամքս ի դողգոջ , եւ ալէկոծ յոգւոց հրաշէկ ,

Բ ոց ըզմըտօքս իմ շողայ , եւ ի բաղխիւն սիրտս հարկանի .

Բ հա դողամ պակուցեալ ի խօլական երեւութից ,

Խորշովին աչք եւ ճակատ , եւ երեսացս աղճատեալ գեղ .

Խորհուրդք իմ խուսափեալ , եւ սանձարձակ դիմեալ վազեն ,

Օ երդ մըրրիկ գազանասաստ , որ զՎկիան անդորրանինջ

Օ արթուցեալ , եւ վեր ի վայր շարժէ ի յոյզ խառնափընդոր .

Յ որ անձաւ , ընդ որ ափունս ամայավայր գայ նա մըղեալ .

Ս ի թէ այս ճանապարհ Բ խերոնտեայ կամ Արկիտեայ .

Ի ըսեմ ըզթափառոտ հողմոց շըչել տըրտում տըխուր ,

Եւ զլըռին կարկաջ աղբերն , որ ցուրտ զոգւով պատէ սարսուռ :

Բ զկողիւք առապարին եւ ընդ լերանց արտեւանունս

Բ միք խաղան ահեղ եւ լուռ , ի սրարչաւս ասպատակեալ ,

Եւ առ ի կախ կան մընան ըսպառնականըն ճակատու :

Ո՛ր ափունք նըսեմաստուերք , ո՛ր ահընկէց կարծըր վիմուտք .

Ո՛ր ամպարիշտ լըռութիւն , եւ մենաւոր դու քարանձաւ ,

Բ ըջուց եւ գայլոց պատըսպարան գաղտնածածուկ .

Վ աղէս զոգիս , ու այդ մութ նըսեմ ըզսիրտ տըխուր ըսփոփէ ,

Եւ ցաւոցս իմ եւ դողման ի քէն անդորր եւ դիւր լիցի :

Ո՛ր գիտէ , գուցէ հետք յուսակորոյս տարփաւորի

Կրիսեցին երբեմն յաւուրց ըզհըրատապս այս աւաղուտ .

Եւ զկենացն ժամանակ կարճատեցին տագնապք վըշտաց :

Ես ինքն իսկ հարեալ սիրով աստ ըզթափառ քայլս իմ վարեմ .

Եւ յահեղ մայրեացդ հայցեմ իմոց ցաւոց դիւր անպատիր :

Ո՛ր անգութ սէր , ուխտադրութ , եւ այլանդակ ճիւղաղ վայրաղ .

Վըտացես այլ՝ որ խունկ ծըխեալ եւ առ ոտիւքդ անկցի խոնարհ .

Ընծեալ , որ առ յինէն տուեալ առ քեզ՝ խորհուրդք մըտաց .

Ընծեալ վարսիցն ծամք եւ պատիր գեղն յոր ցնորեցայ .

Ընծեալ թափուր ըստուերք , դըժնեայ ընկերք իմ հանդիսից .

Ու ակընկալեաց ընդ յերկար , եւ հուսկ ուրեմն ինձ մատընտու :

Ը՛յ յիմարիս , զինչ ասեմ . ո՞ր զյիշատակ կորուսելոյն՝

Որ զպատրեալ տագնապէ միտս՝ եկն ի յոգիս զարթուցանել .

Ը՛հ հեծեմ , եւ ընդ դողդոջ այտս իմ սարսուռ սողոսկի ցանգ ,

Եւ շարժէ զանձն իմ օտար ինչ երեւոյթ անագորոյն :

Տեսանեմ , եւ ահա ամպք ձրգեալ ընդ քարշ ի խիստ հողմոց

համօրէն պատեն զաշխարհ ի մահաբեր թուխ առազաստ .

Վառան որոտք կայծականց , եւ ի յամպոց ճայթէ մըրրիկ ,

Եւ հոսանք յորդախաղաց քանդեն թաւալ զմայրս՝ անտառաց .

Սիժեալ ժայթքեն մոլեգին ընդոստ ընդոստ անսանձ հեղեղք .

Յարկք , մայրիք , եւ շեղջք ի դէզ ընդ շառաչող հոսին ալիս :

Ը՛հ , խոյս տուք , խորհուրդք իմ խոնջք , առ ի տըխուր տեսոյդ զօղեալ ,

Սինչ ուրեմն երկնից մըրրիկ փոթորկալիր առցէ դադար :

Ո՛ր քարայր արտասուելի , ո՞ր օթեւան ողորմ լալեաց .

Թող ինձ գէթ , ի մռայլ անձաւս յանդորր հանեմ զոգիս տատան :

Սուժ ըստուերք , որ ընդ կոշտիւ գերեզմանին փեռեկելոյ ,

Ընթանան ինձ պատահել , եւ ընդ ոտիւքս նըւաղի լոյս .

Երեւոյթք եւ ուրուականք զարտեւանամբքս իմ շըշընչեն .

Եւ շուրջ զինեւ տըխրաձայն կոծս յօրինեն աշխարանաց :

Սայ հիքիս , արդեօք այդ կոծ է ըստուերին աստանդական

Որ ըստ անձաւն ելանէ , տարտամ դանդաղ մըրընչելով :

Սաց դու ինձ , եւ ունկըն դիր , թէ չես ոսոխ . — զի՛ դու յինէն .

Յաւագին ըստուեր անթաղ , որ ի գանգատ զինէն բերիս : —

Ը՛յլ համայն շուրջ լըռութիւն , եւ ցաւագին յայս իմ պայման ,

Յայդ եւեթ մութ օթեւան հեշտ արձագանգք տան ըզդարձուած :

Ը՛հ ո՞ր զսըրտիւս ածէ պաղ . յոր քիրտըն ցուրտ ճակատս հարեալ .

Եւ ո՞ր այն տիպ խօլական , որ ի յետուստ իմ ընթանայ : —

Վաջալերեաց ո՞վ անձն իմ , ահա մահուն պատկեր դըժնեայ :

Ողջ մարմնով քրտմնասարսուռ , ու ոգիս ի սիրտ հոսի թաւալ ,

Ը՛հ փախիր դու փախչելով , մի տար յերակս ըզպաղ տեսոյդ .

Մի արդեօք զայրոյթ երկնից յայս քարանձաւս ըզքեզ ձրգէ .

Մի լիցի ինձ այս վերջին գիշեր աւուրցս առոյգութեան .

Յիս նայեաց , տես զի կանուխ սրբամտութեամբ կըլանես զիս :

Յիս ակնարկեաց անբարբառ , եւ յոտս ի վեր կաց գըթալիր ,

Եւ թող ինձ զի յերկիւղէս ոգի առեալ անդորրացայց :

Մ՛վ մահ մահ , չես դառն այնքան , ըստ երեւոյթ կերպարանիդ :

Յաչացս իմոց արդ արտասուս քամես փոխան զարհուրանաց .

Նիմ ապա այդ խուսափ . եկ մերձեցիր . — ա՛հ զի դողամ :

Եկ դու առ իս , որ զիս ինքն ի քեզ տեսեալ խորհրդածեմ :

Բեւեռեալդ այդ անմարմին եւ ցամաքեալ ոսկերոտի ,

Ար ի դառն ասարկութիւն ըսու զփոշի մեր սոնքանաց .

Ըյդ մարմնոց կոյտ պակուցիչ , եւ դալկահար այտք ծամելեաց ,

Եւ աչաց սեւաթոյր խոռոչանացըն գերեզմանք

Վանիօն ըզխորհրդովքս ածեն մըռայլ նրսեմաստուեր ,

Ար ըզքօղ երկբայ բրբացըս պատառեալ զարթուցանեն :

Եւմ եմ եւ ես ծընունդ նեխոյ եւ շողախոյ . եւ ի մօտոյ ,

Մահ անգութ , ըզմարմնովս իմ ըզճիրանսրդ ձրգեսցես :

Օ երկուց ներհակ յաւիտեանց ինձ ըզդրբունըս փեռեկես ,

Օ որ տեսեալ եւ զարհուրիմ , ու աճէ դալուկ յայտս իմ տըժգոյն :

Ընդ որ յերկուց գընայցեմք , ո՛վ յոյսք իմոց ակընկալեաց .

Եւ որ ժամ , յորում զիս ճակատագրին կալցի ճիրան ,

Եւ ըզկենացս իմ աւուրց հատանելով հատցէ ըզծայր :

Եղճիկ զիս , մըրնչէ զուսովքս , եւ ըզգլխովս ունի ըզսուր .

Ղեպէ զհարուածն , ի գոչիւն ասեղ զմեղանս իմ կարգացեալ :

Ողջոյն ձեզ , հեշտ հըրապոյրք , ողջոյն կենաց քաղցըր պատկեր .

Ըհա մահ կայ առ ինեւ պընդեալ ի ձեռս ըզգերանդին :

Ըղէ գոյզըն մի համբեր . եւ ի պարզեալ իմ յայս բրբաց

Սիժեսցեն անմըխիթար գետք արտասուաց դառնացելոց .

Օ ի ըզմահ մեռանել արտօսը ընդ աչս՝ է վայելուչ :

ՄՈՆԳԻ
Թարգմ . Ս . Գ .

